

# ԲԱՐՅՈՒԹԵՎԱԿ

ՕՐԱԳԻՒՐ

ԸՆԴՀԱՅԻ, ՏԵՍԱՄՈՒՆԻ ԵՒ ԲԱՐՅՈՒԹԵՎԱԿ

ԳԻՏԵԼԵԾ

Գ. ՏԱՐԻ, ԹԻՒ 23.

1845

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1.

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԲՆԱԿԱՆ ԱՃԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ

Խորշի:

Այսբաւերևուրիշ մեծամեծ անապատներու մէջ ատեն ատեն վնասակար հով մը կը փչէ, որ տաճկերէն սամակալ կամ սէմմուն կ'ըսուի, և հայերէն խորշակ:

Երբոր աս քամիին ելլելու նշանները սկսին երենալ, ձանապարհորդները առանց մահը աչուրնին առնելու ձամբայ չեն կրնար ելլել: Ուղտերը որ երկու իրեք ժամառաջ կ'իմանան՝ թէ ան դժնդակ քամին պիտի փչէ, ետենին քամիին կը դարձընեն ու աղէկ մը աւագին մէջ կը խրին. և թէ պէտ քամին օրերովքչէ, անկարելի է կերակուր կամ ջուր տալով անոնց դիրքերնին փոխել տալ: Ուղտերուն կենալէն մարդիկ ալ մէկէն կ'իմանան ըլլալիքը, ու իրենք զիրենք պաշտպանելու համար հարկաւոր եղած բաները կը կրցածնուն չափ կը ձարեն:

Ձիերը ապահով տեղ մը կը քաշեն, գլուխնին ու ականջնին կը ծածկեն. ապա թէ ոչ կը խղդուին ան բարակ ու մանր աւագին յորձանքներուն մէջ՝ որ քամին սոսկալի ուժով չորս դին կը ցրուէ: Տներու մէջի մարդիկն ալ ծածքի տակ կը մտնեն, ու ծակ տե-

ղուանքը ամենայն կերպով կը գոցեն, ներսը կրցածնուն չափ ջուր կ'առնեն. գլուխնին ալ աղէկ մը ծածկելով գետինը երեսի վրայ կը պառկին, ինչուան որ ան ահաւոր փոթորիկը. անցնի: Իւազը կրակ կտրած՝ ամպիպէս վեր կը բարձրանայ, ինչ որ գիմացը ելլէ՝ ջարդ ու բուրդ կ'ընէ, ու լերան պէս ասդիս անդին կը դիզուի. թէ որ նոյն միջոցին ան աւազը մէկուն մարմնոյն դպչի, միսը՝ իբր թէ տաքցուցած երկաթ մը՝ դպցընէիր՝ այնպէս կ'այրի: Խարաւանին մէջի գտնուած ջրերը կը սկսին եփ ելլել, ու վրաններուն ներսի դին եղած օդին տաքութիւնը հասարակ բաղնիքի տաքութենէն աւելի կ'ըլլայ: Ուէ որ աս քամին մէկուն գլուխը զարնէ, արիւնը բերնէն ու քթէն գունդագունդ գուրս կը վազէ, երեսը կ'ուռի ու բոլորովին կը սենայ, բերնէն կրակ կը ցատքէ ու քիչ ժամանակի մէջ կը խղդուի:

Աս սոսկալի քամին, շատ անգամ հորիզոնին վրայ ընդարձակ տեղ պատած կարմիր ամպերու երեսութէ մը առաջ կուգայ. ան կարմիր ամպէն

կուպրի հոտ մը կը բուրէ , որով յայտնի կ'ըլլայ թէ քամին պիտի սկսի : Այս կը թանձրանայ ու ետքը կտոր կը-տոր բաժնուելով կը ցրուի . ան միջոցին գետնին աւազը ան աստիճան երկինքը կը մթնցընէ՝ որ մարդ կեցած տեղէն հազիւ թէ իրեք չորսքայլ հեռուն կը տեսնէ . շատ անգամ եղածէ որ ամբողջ ժողովուրդներ ու կարաւաններ աւազիյորձանքներուն տակը ծածկուած են :

## ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ԴՐԱԽՄԱԿԱՆ :

ԴՐԱԽՄԱՀԱՆԻ ըսուած թուչունը խիստ անուանի եղած է իրեն վրայ պատմուած առասպեշներուն համար : Ան առասպեշներուն մէկ մեծ պատճառն ալաս թուչունին այսպիսի գեղեցիկ անունը եղաւ . վասն զի դրախտահաւը երկնային դրախտին թուչուն ներէն սեպելով շատ մարդիկ երևակայեցին թէ աս թուչունը ոտք չունի , ու միշտ կը թուչի՝ նաև քնացած ժամանակը , կամ շատ շատ՝ քանի մը վայրկեան պոչին երկայն թելերովը ծառի մը ձիւղէն կախուած կը կենայ . օդուն մէջ հաւկիթ կ'ածէ , ու օդին մէջ թուխս կը նստի ըսին , որ այսպիսի բան աշխարհքիս վրայ տեսնուած է : Այսկէ զատ ըսին ալ թէ իրեն կերակուրը ցողին ցնդած գոլորշիքն է , ու միշտ օդուն մէջ կ'ապրի , ինչպէս որ ձկները ջրին մէջ կը կենան միշտ , ու միայն մեռնելէն ետքը գետին կ'իջնայ : Շայց բոլոր աս վերջի ծուռ կարծիքներուն պատճառը ան առասպելը եղած է՝ թէ դրախտահաւը ոտք չունի , որ լնդհակառակն հաստըկեկ ոտուըներ ունի : Հնդկաստանի վաճառականներն ալ , որ աս թուչունին փետուրներովը մեծ վաճառականութիւն կ'ընեն , ու նաև որսորդները՝ որ նոյն փետուրները կը ծախեն՝ այսպիսի սո-

վորութիւն մը ունին որ դրախտահաւին փորոտիքը ու սրունքները հանելով , փետուրները վրան՝ կը չորցընեն թուչունը : Այս բանս կ'ընեն կամ թրոչունը աղէկ պահելու ու երկրէ երկիր դիւրաւ տանելու համար , և կամ վերի մոլար կարծիքը հաստատելու համար , ուսկից իրենց ալ վաստակ կայ : Եւ որովհետեւ խիստ շատ ատեն էր որ դրախտահաւ մը չէր տեսնուած որ աս կերպով չորցուցած չըլլայ , ասկից այնչափ սաստկացեր էր նախապաշարմունքը՝ որ ստախօս սեպուած էին ան մարդիկն որ դրախտահաւն ալ մէկալ թուչունոց կարգը կը դնէին :

Իսկ մէկալ շինծու պատմութիւնը՝ թէ դրախտահաւը անդադար թուչելու հետ է , կրնայ մէկ կերպով մը մեկնուիլ . վասն զի աս թուչունը շատ աղէկ ու թեթև կը թոչի , և աս բանիս պատճառը իրեն փետուրներուն շատութիւնը ու անոնց տարածութիւնն է . ինչու որ մէկալ թուչունոց ունեցած փետուրներէն զատ՝ ուրիշ շատ ու երկայն փետուրներ ալ ունի , որ մարմնոյն ամէն կողմէն դուրս կ'երկրննան . կողերուն , թեւերուն ու սրունքներուն մէջէն անցած փետուրները դրախտահաւին բուն պոչէն աւելի երկայն ըլլալով՝ պոչին հետ կը խառնուին , և սուտ պոչ մըն ալ կը ձեւացընեն , անանկ որ նայողը կը խաբուի : Այս փետուրներէն դրախտահաւին երկու կողմը քառասունէնին չուան յիսուն հատ կայ , անհաւասար երկայնութեամբ :

Հնդկաստան խիստ յարգի են դրախտահաւին փետուրները ու շատ կը գործածուին . հարիւր տարի չկայ որ յարոպայի մէջ ալ սկսան գործածուիլ ջայլամի փետուրներուն պէս . և իրաւցընէ խիստ աղուոր են աս փետուրները իրենց փափկութելը , պայծառութեանն ու տեսքին համար :

Դրախտահաւին ուրիշ երևելի մէկ բանն ալ իրեն երկու երկայն թելերն են , որ բուն պոչին վրայէն ելած են , ու սուտ պոչէն մէկ ոտնաչափ մը աւելի եր-